

տաեն սազմուերգուին հետ ըսել. «Քեզ մատուցից պատարագ և զանուն ծեառն կարդացից»:

Այսպիսի միայն եղաւ կեանքը յընթաց դարուց եկեղեցւոյ պաշտօնէութեան բնտրելագոյն բանակները կազմած այն երջանիկ հոյերուն, որոնց միակ խէէայն էր Աւետարանը և քրիստոնէական ծառայութիւնը, ինանք մը՝ լեցուն անձկութեամբ և տառապանքով, բայց նոյն տաեն փառաւորուած քաջութեամբ և իմաստութեամբ. մեր բնարանին բառով՝ «բաժակ» մը լի դառնութեամբ, բայց քաջցրացած՝ Հոգույն ազգեցութեամբ։ Անո՞նց է որ քրիստոնէական կեանքը կը պարտի ամենէն աւելի իր բարգաւաճնքը, իր յաջուութիւնները եւ իր ճշմարիտ յառաջդիմութիւնը՝ աստուածային ծառայութեան ճամբուն վրայ. վասնզի անո՞նք է մանաւանդ որ, իրենց կուչումին հնազանդ, յօժարափոյթ սիրով խոնարհեցուցին իրենց պարանոցը սուրբ լուծին ներքեւ, ու կարող եղան վեր բարձրացած պահել իրենց կոչումին գրօշը, ըսելով. «Զբաժակ փրկութեան ընկալայց եւ զանուն ծեառն կարդացից»։

Այդ բաժակը... ա՛հ, այդ բաժակը... Մահը սուրբ է, երբ սուրբ իսէէալի մը ընծայուած կեանքին զո՞ն է, «Պատուական է սուածի ծեառն՝ մահ սրբոց»։ զիւսեցք, սակայն, աման սրբոց», սուրբերուն մահը. այսինքն մահը անձն որոնք սրբութեամբ ապրած են իրենց կեանքը. կեանքը անոնց սուրբ խորհուուներով պարած են անձկութեան նեղութեան և տառապանքի օրերու մէջ, ինքինքին նոյն հսկ ընծայելով Աստուծոյ, իրեւ բաժակ սրբութեան և օրհնութեան։

Բաժակի տանին օրը, կեցած բաժակարու հարազաներու յիշատակին առջև, դէմ յանդիման բաժակի սա խորհրդապատկերներուն, մինչ իրենց սեղանին վրայ կը նշուէ Աստուծոյ հետ մեր միութեան խորհուրդին բաժակը, սեղանի մը վրայ, որուն ներքեւ կը ծածկուի, ի գիրս հանգատեան, գլուխ մը, ինքն ալ իրեր բաժակ սրբութեան, ամէնքս ալ նորոգենք մեր կոչումին ուխտը՝ Աստուծոյ անունին ծառայութեանը մէջ անցնելու մեր հոգեորական կեանքը։

Ինքն՝ Հոգին Աստուծոյ, որ աղբիւլն է չնորհաց և սրբութեան, թող լնէ՛ մեր անձերը, մեր Ս. Եկեղեցւոյ սրբազան բանաստեղծներէն մէկուն մտածած այն չքնաղ պատկերին համեմատ, և Բաժակ հոգեորական լցեալ աստուածային ուրախութեամբ»։ Թող մեր սիրտերուն մէջ բերկի Աստուծոյ սէրը, լուսաւորելով մեր միտքը և պայծառացնելով մեր յոյսը եւ հաւատքը, եւ մեր կեանքն համբուն ընէ պատարագ կենդանի, ի փառ ամենասուրբ Եղբարդութեան, Հօր եւ Որդւոյ եւ Մրրոյ Հոգւոյն յաւիտեանս ամէն։

## ԱՆՏԵՍՈՒԱԾ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ<sup>(\*)</sup>

«Տկարն Աստուծոյ զօրագոյն է բան զմարդիկ» (Ա. Կրնք. Ա. 25)

«Տշկարս աշխարհիս ընտրեաց Ասուած, զի յամօր արացէ զիզօրս» (Ա. Կրնք. Ա. 27)

«Երէ պարծիլ ինչ պարտ իցէ, զժկարութեանն պարծեցայց» (Թ. Կրնք. ԺԷ. 30)

Առաքեալին այս հաւատասումները շատ անդամ ճշմարտուած են մեր պատմութեան մէջ։

Մեզի համար այլ ես պատմականացած այս բարձունքներուն վրայ կատարուած վերջին քաջագործութիւնը գեղեցիկ պաշտոյցներէն մին է ասոր։

Երոպացի մեծատաղանդ մատենագիրի մը, որուն երակներուն մէջ մարգարէլց արիւնը կը հոսի, իր այնքան խորաթափանց ուսումնասիրութեամբ արտադրած երկը իրաւամբ աշխարհի հետաքրքրութեան եւ զմայլանքին առարկայ դարձուց, այսանդ կատարուած հայկական սիրագործութիւնը։

Անոր տարեղարձը կը տօնախմբուի այսօր այս զիւղին այդ նաևածեւ խորանին առջև, ուր, իրենց անձկութեան օրերուն, միիթարութեան և փրկութեան ակնկալու-

ինչպէս անօնին առթիւ՝ խորհրդածութիւն՝ զի առնուած ժամանակակից ազգային զիշացանութեամբ պատմականացած սարծների մը վրայ։

թեամբ մատուցուած հայկական պատարագներուն գիմաց, մեր ապքսկիցները կ'ողջ ջակուէին, կամ իր կնդրուկ և սատիլի կը ծխային:

Այս լեռը նորագոյն հանդիսարանն եղաւ Աքասարու գուրմիրու և Եղիայի Կարմեղեան մրցակցութեան:

Գոհութիւն Ֆեառն: Հայկական սակաւաթիւ ընտրեալ կորիները արժանացան իր սիրոյն և իրախոյսին:

Գոզգոթթայէն մինչև Զիթենեաց լեռը ճառագայթիքն ոուրը նշանին, որ հոս ալ կանոնած էր բարիստարած, ցոլքերը, զըրաւեցին բարանստական ծովագնաց մարտանաւին նայուածքը:

Երկարագութիւն և խոյա՛նք՝ մեծ ծոռ գուռն խորքերէն մինչեւ այս լեռան լանջին վրայ ծածանող ոուրը դրոշը:

Ազատութիւն ելլեաց մեռոց . . . .

\* \* \*

Այս կորեոր եղելութեան տարեգարձին առթիւ, արդարու ուրիշ հանդիսական ոչ մէկ արարութիւն, մեծարանքի ոչ մէկ ցոյց, պիտի կարենար հարագատօրէն պատկերացնել Հայ-քրիստոնէական կեանքի մերձ յինօրեայ այն հոյակապ հանդիսագութիւնը, որ տարիներ յետոյ, թերևս շարժապատկերի մը սրբնիտաց մէկ վարագոյրին պէս, կրնայ գալ և անցնել մեր սերունդներու աշքին առջեւէն . . . .

Այս վախը կը փարատի: Տարեգարձին իմաստը կը մնայ խոր, ու կը լինի պայծառ, եթէ ինչպէս այսօր, ան կցուած մնայ Խաչվեացի տօնին:

Կրկնակ տօներու, կամ զուլսակ կիրակիներու միտոթիւնը մին է Հայաստանեաց Եփելեցոյն նկարագրի գիծերէն:

Այս զոյզը սակայն, որ և է մէկէն աւելի, զիրար կը լրացնէ, զիրար կը մեկնէ արգէն: Սյո կերպով անգամ մըն ալ կը յայտնուի Ցկարին զօրութեան գաղտնիքը և կը բացուին խաչի նառի իմաստներուն ծալքերը:

\* \* \*

Խաչը խորհրդանշանն է տառապանքի: Փրկիչը զարն շալկած բարձրացաւ Գողգոթթա:

Այս շընանի խաչապաշտ հայորդիներէն իւրաքանչիւրը, մէկ մէկ խաչ առած ելաւ մինչև այս լեռան գագաթը:

Այստեղ, իրաւ է անոնք չզամուեցան խաչին վրայ, բայց երբեք վար չզբին իւրենց խաչերը:

Մէնքն ալ սիրով և գիտակցութեամբ տոկացին իրենց կրած խաչերու ծանրութեան, ինչպէս տոկացին առաքելական գարու քրիստոնեաները, ինչպէս տոկացին հեթանոս կայորերէ և բռնաւորներէ անգամար հալածաւող հաւատացեալները, ինչպէս տոկացին, քրիստոնէութեան արշալոյին ի հայ ծագելէն ի վլր, իրենց հաւատացին և հայրենիքին սիրոյն կրակով բռնկող մեր մարտիրոս եկեղեցւոյն և քամրախտ հայրենեաց սիրասուն զաւակները:

Բայց ի՞նչպէս գիմացան . . . .

— Դիմացան անոնք ամէնքը և ասոնք, յԱռաքեածուած խաչին կեանքով և ճառով իրենց ներշնչուած, իրենց ամբարած կենանիւթերովը:

Զօրութիւն Ս. Խաչի Տաթիսու, որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի . . . .

— Դիմացան, վասնդի ինչպէս Պողոս Առաքեալը կը հաւաստէ. Ցկար Աստուածոյ օրազոնի և համ զմարդիկ: Վասնդի զիկարա աշխարհի ընտեաց Աստուած, զի յամօր արացի զիօրու:

Հարկ կա՞յ ըսելու թէ որմ՞նք էին հզօրները, և որմ՞նք ըստ աշխարհի տկաններն ու անզօրները, անզօր՝ ոչ միայն զէնքով և առաջմանթերքով, անզօր՝ ոչ միայն մարգով և ըստ աշխարհի իմաստութեամբ, 'Հըսենք յիմարութեամբ, այլ անզօր իր չքաւորութեամբ, իր ցեղային տառապանքներովը, անզօր զինք ընկճելու սպանացող այն բիւրաւոր ծանրութիւններով, որոնցմէ մէկին, Քրիստոսի խաչին ծանրութեան, սերունդներէ ի կեր մեր մարմինին և արիւնին ունեցած գալժքը կարելի գարձուց տարողութիւնը ամբողջին:

\* \* \*

Այդ մէկը սակայն, որ խորհրդանշանն էր տառապանքի Յիսուս Քրիստոսով, գեղազանցօրէն գարձաւ նշանը յաղթութեան, նշանը գրկութեան:

Խաչը, խորհրդանշական իր այս գերազանց հանգամանքով, այս լեռան քաջարին շնաց իր տառապանքի ծանրոց: Վահանի փոխարկուեցաւ ան. սապարի վերածուեցաւ, զէն ու զրահ

եղաւ, պաշտպանեց իրենները, խափանեց բոլորուէր սրբուելու և արբենալու համար զմայլական նեկտարով։

Լեռնցիք՝ լիովին ըմբռնեցին խաչն ու իր ճառին իմաստը, ասոր համար իրենց վիշտին մէջ միսթարուեցան, համբերութեան և գոհաբերութեան կարեորութիւնն ըմբռնեցին։

Խաչի Երևման հրաշքը անոնք տեսան իրենց հոգւոյն աչքերով։ Զերմութեան եւ խանդավառութեան կարօտ եղողները կայծ առին անոր իմանալի ճառապայթներէն։

Խաչի բունին տակ, մազադարեայ ձեռագիրներու նկարագեղ խորհներու գրայ տեսնուածին պէս, զգացական մրկումներէ տապկուող այժեամեմերու այս հօտը, ապրուափ ամէն հնարաւորութիւն զուրկ այս լեռնային աւազանէն աւելի խաչին բունէն յորդող անմահական ազրիւթին չուրչը կը

բոլորուէր սրբուելու և արբենալու համար զմայլական նեկտարով։

Տէկարներ էին անոնք, կ'ապաւինէին Աստածոյ զօրութեան, զատապարտուած էին մարդոց կողմէ կը սպասսն ապատութեան, Շնորհօք Փրկչին, և փրկութեան դործիք հանդիսացող սուրբ խաչին, անոնք գտնան իրենց փնտուած ազատութիւնը։

Ահա թէ ինչպէս ստուգին Տկարն Աստուծոյ զօրագոյն է խան զմարդիկ։ Ահա թէ ինչպէս Աստուած ընտրելով աշխարհի որպարները ամէցու հօրները։

Օրհնութիւն Ձեզ, Երանեալ Աստուած-ընտիր տկարներ։

Փա՛ռք ենց Աստուած, փա՛ռք ենց Տեր։  
Փա՛ռք սուրբ խաչիդ, ալելուիա։

ԶԳՈՆ ՎՐԴ. Տէ՛Ր ՅԱԿՈՒՅԵԱՆ

## ՄԱՐԵՑԱԻ ԿԱՆԹԵՂԻՆ ՄԷՋ ՊԼՊԼՈՒԻՆ

Մարեցաւ կամբեղին մէջ պլպլուն

Ձերն աղօս։ Ապաւենն արցունիի

կը բաւէ՞ որ բացուի յուեւուն

Տաղը սուրբ, բռչնազիր ու ոսկի։

\* \*

Անձրեւ կուզայ, զուրը կ'երգէ, կ'երգեն ծառեր,

Զամն և պայխս։ Կը կարգայ սուրբ աւետարան։

Հին հաղցրութիւն, ինչպէս ենցի վերագնել,

Երբ ծալիկներգ խամրած են ունչով մահուան... .

\* \*

Սև ինչ բնեմ այս հոգինվ,

Գալիեր զան բգրեսեցին... .

Ի՞նչ դիւրական զրմուսով

Անոր վերերը կը բուժուին։

\* \*

Ո՞չ հեեւար ու ո՞չ երգ մընացին։

Ամէն ինչ պատմւած է արդէն։

Բանտարկեալ բռչուն և այս հոգին,

Վիրաւոր ու ինկած երկինքն։

\* \*

Ցուրս մոխիր է։

Բայց կեակին ես դեռ սրբս մէջ դուն։

Վարդն է թօնած։

Բայց բզյլսիչ բուրմունք ես դեռ։

Երգն է լրած։

Բայց աղօրքն ես առաւօսուն։

Աւ մէկ զարկով կը բաքախն երկու սիրեր... .

ԱՐՄԵՆ ԵՐԿՈՉ